



ՀԱՅՅԵՐԿՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՅՈՎՀԱՆ ԿԱՌՈՂԻԿՈՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ Մէջ

(ՏԳ. ԵՐՈՍՏՈՒՄ 1867)

1. Գրաստ

Տարածեալ գլխեղար երգմանն իշխանին առաջի երեսաց Աստուծոյ, այսպէս և յինքեան ասէր... Եւ ապա գլխեղար բարտին ի գրաստս խաչին սրբոյ կապեալ, զոր սովորն էր միշտ առաջի իւր շրջեցուցանել, յանկարծակի զմի զինուորութիւն երկերիւր նորա զինուորեալ և ի ձայն բարձր աղաղակեալ՝ ձի ի ներքս տանէին (էջ 390-1. նոյն ընթերցուածն ունին նաև տպ. Լիմինի՝ էջ 169 և Ա տպ. Երուսաղեմի՝ էջ 227)։

« Երդման թուղթը խաչին գրաստնեւրուն կապեց » ըսելէն կ'ուզեմ հետևեցնել թէ գրաստ հոս ո՛չ թէ ձի կամ այլ բեռնակիր անասուն կը նշանակէ, այլ խաչին մասերէն մէկն է, թերևս թևերը։ Կրնայ ըլլալ նաև որ հոս գրաստ ճիշտ այն բառն է՝ որ այլուր կը գտնուի գրաստ, գրաստ կամ նաև գրաստ և կը նշանակէ «գզեստ, վերարկու»։ ասով պիտի հասկըցուէր այն քողը կամ շապիկը՝ որ խաչին վրայ ձգուած կամ անոր հագցուած կ'ըլլար։ Վերջին նշանակութիւնը աւելի հաւանական կը կարծեմ։

2. Գարափլակ

Իսկ զբազմութիւն զիականցն ո՛չ բաւեալ տալ՝ զերեզմանացն, զբազումն (!) ի վիհս և ի խորափոստ և ի դարափրակս

ընկեցեալ լինէին (էջ 205. նոյն ընթերցուածն ունին նաև տպ. Լիմինի՝ էջ 90 և Ա տպ. Երուսաղեմի՝ էջ 116)։

Դարափոյ բարը ծանօթ է բառարաններուն, իբր «բարձրաւանդակներէ թափուած քարերու փլատակ»։ ասոր նուազականն է դարափրակ՝ որ մտացմամբ նշանակուած չէ թէ՛ ՆՂԻ-ի և թէ Առձեռնի մէջ։

3. Կրուստ

Անձնատուր ի գուրգէն իշխանն վրաց լեալ, նմա զմեծ ամրոցն (Շամշուղէ) տալ խոտաւանայր, միայն թէ իւրում նահանգից (!) տայցէ նմա այլ ևս ամրոցն կրուստ քան զնա (էջ 395)։

Ճիշտ այս ընթերցուածը ունի նաև Երուսաղեմի Ա տպ. էջ 229. ձեռագիր մը կը դնէ կրուստ՝ փոխանակ կրուստ. Լիմինի հրատարակութեան մէջ (էջ 171) կը գտնենք կրուստ, որմէ կը հետևի որ Լիմին այս բառով կ'ուզէ ամրոցի մը յատուկ անունը հասկնալ. բայց ասիկա անշուշտ անտեղի է, որովհետև այս պարագային քան զնա համեմատութիւնը միտք չ'ունենար։

ՆՂԻ և ասոր հետեւելով Առձեռնը՝ բարը կարգացած են նկրուստ, միտսին առնելով նախորդ բառին և յանգը։ Ասոնք անշուշտ մտածած են թէ այլ ևս ձևէն յետոյ որոշեալ զոյական դնել անյարմար է. հայերէն կ'ըսուի միտ ևս ամրոցն, բայց այլ ևս ամրոց (մի)։ Ուստի հոս ալ պէտք է կարդալ այլ ևս ամրոց նկրուստ քան զնա։

Գալով նշանակութեան՝ ՆՂԻ կը մեկ-

նէ « գօրագոյն, լաւագոյն », իսկ Առձեռնը « քիչ մը աւելի վար »: Ուստ վերջաւորութիւնը՝ որ տեղ ցոյց տուող բառերու վրայ կը պատահի, կրնայ հաւանական ընծայել վերջին մեկնութիւնը: Այդ ամբողջ անշուշտ կը գտնուէր Շամշուղէն աւելի անդին, դէպի Վրաստան. և նայելով տեղին բարձրութեան՝ նկրուտ կրնայ ըլլալ կամ « քիչ մը աւելի վար » և կամ « քիչ մը աւելի վեր »:

4. Հաւատնամակ


Եւ ի հանդիպել կայսերն՝ խնդրեն առ ի նմանէ ձեռնարկ հաւատ նամակի, որ և վաղվազակի իսկ գրեալ ետ նոցա (էջ 99). միևնոյն ընթերցուածն ունին նաև Ա. տպ. Երուսաղեմի՝ էջ 55 և տպ. Էմինի՝ էջ 45):

Քերականօրէն խօսքին կազմը շատ թոյլ է. այս թուրութիւնը կը վերնայ իբր բարդ բառ ընդունելով հաստատանակ « գրաւոր դաւանութիւն հաւատոյ, թուղթ դաւանութեան հաւատոյ », ինչպէս կայ արդէն ցանկամակ, կարևանակ, շտնանակ, Հմմտ. նաև հաստատանակ ձեւը Ոսկեփորի մէջ:

5. Մակուրամ

Բազում աղբրաւիք և հեշտաւի բանս բարեաց պարզեաց առաջի դնէին, միայն եթէ պաշտօն մակուրան կուրանին Մահմետի հաւանեալ դարձցին (էջ 314. նոյն ընթերցուածը ունին նաև Ա. տպ. Երուսաղեմի՝ էջ 181, և տպ. Էմինի՝ էջ 137):

Անշուշտ ըլլալու է արաբերէն բառ մը. և թերևս կուրան (qurān) բառին մաստարը միմիև է, որուն բուն արաբական ձեւը չեմ գիտեր:



ՍԻՆՏԵՍԱՑ ՊԵՏՐՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ
ԳՈՐԾԵՐՈՒՆՑ ՄԷՋ

(Տպ. Վաղարշապատ. 1902)

1. Աբարտել

Ձի նախ առաջին զերանելին Դէոսուրոս արարտիկն Եւտիքէ անուամբ և լուծեալ զնա յաքսորս ի Կիզիկոն. ապա և զՏիմոթէոս և զբազումս զայլս (էջ 41):

Տեղէն կ'երևայ որ կը նշանակէ « դատապարտել, մեղադրել, ամբաստանել ». կ'ուզէի տառադարձուած դնել յն. ἀχάριστος « անշնորհ » բառէն, բայց հազիւ թէ Պետրոս եպս. այսպիսի բան մը ընէր, փոխանակ նոյնը հայերէն թարգմանելու: Շատ կարելի է նաև որ աղբորն ձեռն աղաւաղուած գրչութիւն մը ըլլայ, քանի որ արդէն հատուածը մէկ ձեռագրէ մը միայն ծանօթ է: Այս պատճառաւ պէտք է բարեամարել առ այժմ անստոյգ:

2. Ընչընչուկ

Ուրախ լիբ, Մարիամ, սպիոր ոսկի, որ ոչ զմահականացու ընչընչուկն կրեցեր, այլ զանմահացուցիչ կերակուրն (էջ 16):

Կը նշանակէ « սակաւիկ ինչ », քիչիկ և անարժէք բան մը ». կազմուած է ինչ բառէն՝ կրկնութեամբ և — ուր նուազականով: Առանց կրկնութեան ունինք այլուր ընչուկ ձեւը. « Աղբարք էին և ի սակաւ ընչկանէն պտուղ հանէին յօժարութեամբ ». Ոսկ. Փիլիպ. ձեւ:

3. Կրուն

Չորովեալ հոծատեսակ շնչոյն նեղելոյ զխոնաւ գորբշիսն ի խելապատակն իբր ընդ ազուգայս իջանեն յաչան, որպէս սեխիցն և նմանեացն ընդ կոռունսն առեալ զՋուրն (էջ 27):

Տեղէն և գործածութենէն կ'երևայ որ բառին ուղղականն է կրոն և կը նշանակէ « սեխի, ձմերուկի, զրումի կամ վա-

րունգի թև. պտուղին և ջողունին միջև գտնուած մասը» : Բայց հոս խնդիր կը ծագի բառին ձևին վրայ, Սիւնեաց եպիսկոպոսին այս հաստուածը մէկ ձեռագրէ մը միայն ծանօթ է. սակայն Ն՛ձ՛ի ճիշտ միւնոյն վկայութիւնը կը գտնէ նաև ուրիշ աղբիւրի մը մէջ՝ զոր կը կոչէ Պիտառ : Ասիկա այլևայլ գրութեանց քաղուածոյ հաւաքում մ'է, որուն մէջ կան նաև Պեւորոս եպիսկոպոսի ուրիշ հաստուածները (հմտ. Նի՛ձ՛ի կցարեի բառը և Պեւոր. սիւն. եպս. էջ 26) : Պեւորոսի նոյն հաստուածը ունի նաև վարք. երբո՞ք քիչ մը տարբեր ձևով. «Որպէս սեխից և նորին նմանեաց ընդ կորունսն ասեալ զՂուրն» (տե՛ս Ն՛ձ՛ի կրթունք). հոս բառը դարձած է կրթունք, որ կորուն «կոթ» բառին հայցականն է : Ըստ այսմ՝ բառին ուղիղ ձևը անորոշ է. կորուն ընտիր հայերէն բառ մ'է. բայց կոսն ձևն ալ խոտեղի չէ, որովհետև կը հաստատուի երկու տարբեր վկայութեամբ. մանաւանդ եթէ նկատի առնենք զւս. կոս «Խաղողի որթին զլիսաւոր ճիւղերը՝ որոնց վրայ կը գտնուին մի քանի շիւղեր» :

4. Ղիւբարոն

Իսկ Եւտիքէս զղջացեալ՝ ըստ ժամանակին խոստովանէր գյանցանս իւր, դաւանէր զդիարագոնե, տայր ժողովրդեանն և լինէր առ ժամն ընդունելի (էջ 40) : Կը նշանակէ «ձեռնարկ», յատկապէս «ձեռնարկ հաւատոյ» և փոխառեալ է յն. λιβέλλον < լս. libellus «գրքոյկ» բառէն : Ասոր վրայ աւելի ընդարձակ տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթէոս կուզի հակաճառութեան մէջ, էջ 86 :

5. Սաղմուց

Չտիրական մարմինն առանց սերման առն ստեղծ ինքեան, զոր ի լուսազգեստ արգանդին հարեալ սաղմէր (էջ 18, այլ ձ. սաղմեկ) : Կազմուած է սաղմն բառէն. կը նշանակէ «բեղմնաւորեկ» : Ծարուակեկի ձ. ԱձԱԻԵԱՆ

ՄԻ ՔԱՆԻ ՆՈՐ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
ՓԱԽՍՏՈՍԻ ԲՈՒԶԱՆԴԱԹԻՈՅ



էջ. 10 տող. 32. «Երթեալ (Գրիգորիս) նորոգեաց անդ զեկեղեցիսն լուսաւոր կարգօք, առաջնոյն Գրիգորի՝ հօրեկ (հարեկ) զործոցն նմանեալ» : Ուղղ. «առաջնոյն Գրիգորի՝ հատու գործոցն» : Հմտ. 15. 12. «Չինեալ էր առաջնոյն մեծին Գրիգորի՝ հատու Գրիգորիսի» : Հմտ. 30. 9. Էւ նստուցին (զՅուսիկ զեղարայր Գրիգորիսի) յաթոռ իւրոյ հատու մեծին Գրիգորի :

Բ.

էջ. 12. 33. «Իսկ որք ոչն կամիցին տնկել նոքօք, ... խոտան գտանիցին՝ մերձեայր յանէծս» : Ուղղ. — «Մերձայր յանէծս» : Հմտ. 83. 3. «Չի յանդիման լիցին ամենայն մերձեայր արարածքն աներեւոյթն Աստուծոյ» :

Գ.

էջ. 25. 23. «Որդի Գրիգորի սքանչելոյ՝ առաջի կաթողիկոսի հայոց մեծաց» : Ուղղ. — «առաջին կամ առաջնոյ» :

Դ.

էջ. 27. 12. «Ճգնեալ պատերազմաւ, զչար պահեալ հեռացուցեալ հալածեալ յաշխարհէ՝ մեռան» : Ուղղ. — «վլանեայ» ?

* Տպ. 1889. Վերահիւսի Ս. Վարար.